

ՉԵՐԲԱԶԱՏՈՒՄ

Գրքերս շատցա՛ն: Եւ այժմ լուրջ մտահոգութիւն կը պատճառեն ինձի:

Սեղանիս վրայ, աթոռներուս վրայ, իբրբու վրայ դիզուեցա՛ն, «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»:

Գիտութիւն, գրականութիւն, գեղարուեստ, իրարու վրայ, Բարեյոճի աշտարակին պէս:

Խուպերէն, լատիներէն, անգլիերէն, ֆրանսերէն. հայերէն, թուրքերէն, «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»:

— Ո՛չ մէկ արգելիք, ազազակեցի, պիտի կարդամ ի՛նչ որ ուզեմ: Եւ հինգ տարի, ամէն օր, գնեցի նոր հատոր: Կարդացի՛, կարդացի՛, կարդացի՛:

Ումանք՝ սեպաճու ժայռ, ուրիշներ՝ հանելի բազանիք, շատեր՝ սիրելի բարեկա՛մ: «Ոգիի տանջա՛նք եւ ունայնութիւն»:

Արիւնեցին ծունկերս, քամեցին ո՛յժս, խաբեցին հոգիս:

Ձերբազատու՛մ, միա՛կ փրկութիւնս:

Պիտի ծախե՛մ գանձ: Երկու օրուան մէջ պիտի սպասեմ հազար ու թ հարիւր բնան հինգ հատոր:

Եթէ գնոզ չըլլայ՝ պիտի ծո՛վը նետեմ:

Հայերէն գրքերս ո՛չ ոք պիտի գնէ, գիտե՛մ: Հայաբիւնը պիտի չկրնամ ծո՛վը նետել, —

սրտի տկարութի՛ւն, սակայն բաց պիտի թողում դուռս, որպէսզի գողնան զանձնք:

Յետոյ պիտի կենամ փողոցին անկիւնը եւ պոռամ՝

— Կը ծախեմ Պլատոնը, երկու ֆրանքի:

— Քսենոն՝ մէ՛կ ֆրանքի:

— Լեհիմը՝ յիսուն սանթիմի:

— Աննախընթաց պատեհութիւն:

Ե՛ր միակ, նախադասութի՛ւն միակ, բա՛ն միակ չեմ ուզեր պահել:

Տուն, ընտանիք չունիմ արդէն: Պիտի չունենամ նաեւ գիրք:

«Սիլիներ» գլխարկս եւ «սոսիակ» պիտի նուիրեմ առաջին մուրացկանին:

Պիտի բարձրանամ Հիմալայա, եւ բուրբո՜վին մերկ, իբրեւ ճշմարիտ բանաստեղծ, ծունկի պիտի գամ եւ երգեմ՝

— Բնութի՛ւն, միակ գիրքս, մի՛ակ միտքարութիւնս,

Հարազատ մայրս, հայրենիքս, Աստուծոս, Թո՛ռլ տուր որ աւելի սաստիկ կերպով սիրեմ քեզ,

Ըլլամ կրա՛կ, ջո՛ւր, հո՛վ, հո՛ղ:

ՀՐԱԶ ՔԱԶԱՐԵՆՅ

Վեհերիկ, 1938